

նոյն իսկ անծանօթ անծանց հետ ալ .  
նոյնչափ ալ անկեղծ , որով ոչ կ'ուզէր  
և ոչ կրնար ծածկել իր մտածութիւն-  
ները . բայց ինքը ստախօսներէ ու կեղ-  
ծաւորներէ չկրցաւ պաշտպանել զինքը :  
Փոփոխական եղաւ . բայց ասոր մէկ  
պատճառն ալ իր չափազանց վախկոտու-

թիւնն էր , ինչպէս որ զինքը ձանցող-  
ները կը վկայեն :

Իսկ Ո՞նդեայ բանաստեղծական գո-  
վեստը կնքենք հոս հիմակուան Ա՞ան-  
ձոնի հոչակաւոր քերթողին այս տողե-  
րովը , որ եռանդեամբ մը կը գոչէ առ  
նա՝ իր և բոլոր Խտալացւոց բերնէն .

Ող եր , ով Մեծ , ում բլնուրիւն ձոխարար  
Տանդեայն րզսիրտ և զիսր Վարչինն ետ երագ .  
Այս հանդերձեալ լիցի դարուցն աղաղակ ,  
Մինչ ասու բոյինդ զայդ յարտասոս գոչէ դար :

### ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՊ

Աշեքանդրիոյ գրատան մը աւերակները :

Ա՞իլանու պաշտօնական լրագրոյն  
մէջ այս հետևեալ հետաքրքրական լու-  
րը կը կարդանք .

“ Ա՞օտերս Լոգիպտոսի Ալեքսան-  
դրիոյ մէջ մէկ մեծ շէնքի մը աւերակներ  
գտնուեցան , քաղաքին մեծագոյն հրա-  
պարակին հարաւային արևեմտեան դին  
մէկ անկիւն մը . այնպիսի շէնքի մը , որ  
կ'երևայ թէ հին ատենը գրատուն ե-  
ղած ըլլայ : Քանի մը բանուորներ ան-  
գղիական հիւպատոսարանին մօտ նոր  
տան մը հիմը փորելու ատեն՝ գտան ընդ-  
արձակ աւերակներ , աղիւսէ ու քարէ  
պատեր՝ ամենակարծր շաղախով մը իրա-  
րու կպած : Ծորուածքը առաջ տանե-  
լով շատ իորը գտնուեցան ուրիշ պա-  
տեր կարծր քարէ , կամարակապներ ,  
սենեակներ , կամարներ , շատ մը բիւ-  
րեղացած նիւթեր , հին գրքերու հետ-  
քեր , և մեծ կրակի մը նշաններ . խիստ  
աղուոր կարիր կրանիտ քարէ միա-  
կտուր սիւներ , և խել մը քարի մեծ զան-  
գուածներ՝ ամենեին նման անոնց , որ  
հիմա կը գործածուին Գահիրէն ին-  
չուան Ալեքսանդրիա եղած երկաթու-  
ղւոյն համար , և զորոնք Քաֆֆէր-Ճո-  
նարի քարահատներէն կը բերեն , որ  
Ալեքսանդրիայէն 16 մղոն հեռու են :

Ուրիշ գտնուած բաներուն մէջ կան  
նաև շատ աղուոր սեան խոյակներ և  
ուրիշ կտորներ ձերմակ մարմարինէ :  
Գորուած տեղը գրեթէ կէս մղոն հե-  
ռաւորութիւն ունի հրապարակէն , որ  
հնագէտներէն կը կարծուի թէ Պտլո-  
մէոս Աստերին ժամանակը Ալեքսան-  
դրիոյ չորս մեծ ճամբաններուն հազոր-  
դութեան կէտն եղած ըլլայ : Լու քիչ  
հեռու է նաև այն տեղէն , ուր գրտ-  
նուած աւերակները , ըստ Արաբացւոց  
աւանդութեանը , Ա՞եծին Ալեքսան-  
դրի հրապարակին աւերակներն են : Լո-  
րեք տարի է՝ որ հոն տեղս քանի մը  
յունական գեղեցիկ արձաններ գտնուե-  
ցան , զորոնք տեղւոյն տէրը իր տանը  
քով զետեղել տուաւ , որպէս զի ամեն-  
քը կարենան տեմնել :

Բատ հնագիտաց , այդ աւերակները՝  
Ալեքսանդրիոյ հոչակաւոր գրատան ա-  
ւերակները պիտի ըլլան . բայց արդեօք  
այնչափ բազմաթիւ գրատանց մէջ , որ  
նոյն ժամանակը Ալեքսանդրիա կային ,  
որունն է : Տեղւոյն նայելով՝ Աերապի-  
սինը չկրնար ըլլալ , որն որ Ալեքսան-  
դրիոյ աղուոր տաճարներէն մէկն էր և  
աշխարհքիս ամենէն երևելի գրատունն  
ունէր : Ամմիանոս Արկելինոս պատ-  
մից կ'ըսէ թէ Աերապիսի տաճարը  
գրեթէ 300,000 հատոր գիրք ունէր ,  
ու կ'աւելցընէ որ 700,000 հատոր գիրք ,  
որոնք Պտլումեանց անխոնջ ջանիւքը  
հաւաքուած էին նոյն տեղը , Ալեք-  
սանդրիոյ պատերազմին միջոցը , որ Աե-

սարու իշխանապետութեան ատենն էր , քաղաքին այն մեծ շփոթութեան ժամանակը այրեցան : Իսկ այս այրած հատորները , ու ասկէց ալ աւելի թուով հատորներ , այլ և այլ գրատանյ մէջ բաժնուած էին : Ինչ որ ալ ըլլայ , նոր գտնուած շէնքը , իր ճարտարապետութեանը ոձոյն կողմանէ ու աւերակներուն մէջ գտնուած նիւթերուն նկատմամբ՝ պէտք է որ Անարու ատեն պատահած մեծ կրակին զո՞չ եղող գրատուններէն մէկն ըլլայ „ :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Բառարանական պարտեզ :

Հունկերու հետազօտութեան յառաջացումնը , և անոնց տարածուիլը , որոնց բերքը քաղաքականացեալ մարդուն պիտոյիցն ու դիւրութեանը կը ծառայէն , բուսաբանական պարտէզներու հաստատութեանը տրուելու են : Բուսաբանական պարտէզ կը կոչուի այն չափաւոր տարածութեամբ երկիրը , որ սահմանուած է շատ տեսակ տունկերու մշակութեանը , որպէս զի բուսաբանական գիտութեան ուսումնը , ծանօթութիւնը , և օգտակար տունկերու , կամ ու իցէ նկատմամբ բնապատմի մը համար դիտողութեան արժանի եղող բոյսերու դարմանը օր օրուան վրայ յառաջադիմէ :

Անկառի և արուեստները հիներուն ատենը ըստ բաւականին կատարելագործուած էին , բայց այսու ամենայնիւ բուսոց մշակութեան գիտնական մասը շատ ետև մնացած էր : Հունաց և Հռովմայեցուոց պարտէզներուն մէջ միայն այն տեսակ տունկեր կը մշակուէին , որ խահագործութեան համար գործածութիւննին յաճախեալ էր , որոնց հետ մէկտեղ նաև պտղատու ծառեր ալ կը դարմանէին . իսկ զուարձութեան համար անոնց մէջ աղուոր

տեպով անտառիկներ կը գտնուէին , որ աւելի իրենց զովարար շքովը զքօսեցուցիչ էին՝ քան թէ զանազանութեամբ ու գեղեցկութեամբ բազմաթիւ ծառամնկոց . վասն զի իրենց կիմային բոյսերէն զատ , որոնց մշակութիւնը շատ ծաղկած էր մէջերնին , ուրիշ բոյս չէին կրնար մշակել . որովհետեւ ամենաքիչ էր իրենց գիտութիւնը օտար աշխարհաց բոյսեր մշակելու , ենթադրելով ալ թէ նաև կարենային ձեռք ձգել անոնցմէ՝ իրենց յաճախեալ հաղորդակցութեամբը , որ ունեցան Շափրիկէի , Փոքր Շախոյ և Շքեւեան Հնդկաց հետ : Աակայն հիներու մէջ այլ և այլ տեսակ բոյսերու համար եղած ախորժը շատ անգամ պատշաճէն ալ աւելի անդին անցած էր , այնպէս որ Հռովմայ ծերակոյտը հարկ սեպէց մասնաւոր օրինօք ժողովրդեան այս բանիս մէջ բանեցուցած շափազանց մոլութիւնը սանձել : Իսկ Հռովմայեցուոց կայսերաց ժամանակը , որոնք ինչ աստիճանի որ անգութ էին , գրեթէ անկէց ալ աւելի մեղկ էին , ժողովուրդը իրեն բռնաւոր տերանցը նմանելու զելով՝ ծաղկի փունջերով ու պսակներով միայն գոչ չէին ըլլար , հապա տանը ամէն դին առատութեամբ ծաղկի սփռելէն ետքը՝ ինչուան անկողիննին ալ ծաղկով կը լեցընէին : Հայտնի է որ այս ծաղկըները մեր կիմային սովորական եղածներէն էին . վասն զի Պլինիոս ալ իր ատենի պարտէզներուն մէջ մշակուած ծաղկըներուն վրայ խօսելով , իբրև զարդարանքի ու աւելի ազնիւ սեպուած ծաղկըներ՝ միայն վարդն ու մանիշակը կը յիշէ : Բանաստեղծից՝ Արեկորնական , Ալկինոսի ու Համբրամայ հոչակաւոր պարտէզներուն աշխայժ նկարագրութեանցը մէջ ամենսեին յիշատակութե հետք մըն ալ չկայ՝ թէ նոյն պարտէզները օտար երկրի բոյսերով ալ զարդարուած ըլլան :

Իսկ միջին գարուն մէջ Աւրոպա ա-

1 Հին Պարտէզներու վրայ խօսեցանք 230 , 294 և 332 էջերուն մէջ :